

ԱՍՏՈՒԱԾԱՇՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՄԱԲԱՐԲԱՌԸ

Համարաբարառը հայ բառարանագրության մեկ տեսակն է, որու պատմությունը սկիզբ կ'առնէ հնագոյն ժամանակներէն: Քրիստոսի ծնունդէն յետոյ 1-2րդ դարերու ընթացքին քրիստոնէութեան հակառակորդները հակասութիւններ կը գտնէին տարբեր Աւետարաններու միջեւ Քրիստոսի կեանքի եւ վարդապետութեան վերաբերեալ, եւ քննադատութեան կ'ենթարկէին Աւետարանները: Երկրորդ դարու հեղինակ Տատիանոս Ասորին Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասի եւ Յովհաննէսի Աւետարաններէն կ'առանձնացնէ միանման նախադասութիւնները եւ կը կազմէ չորս Աւետարաններէն բաղկացած նոր Աւետարան մը: Այդ աշխատանքը 5րդ դարու ընթացքին կը թարգմանուի հին հայերէն եւ կ'անուանուի Համարաբարառ, որ կը նշանակէ «միախառնուած, միաձուլուած»: Յետոյ այդ բառը ձեռք կը բերէ «համաձայնութիւն, ներդաշնակութիւն» իմաստները: Մինչեւ 13րդ դարու կէսը տարբեր երկիրներուն մէջ կը կազմուին Աւետարաններու եւ ապա Նոր Կտակարանի համարաբարառները: 1263թ. Փարիզի դոմինիկեան գիտնական, կարդինալ Դե-Սանկտո Կառօ Հուգոնը 500 դոմինիկեան վանականներու աջակցութեամբ կը կազմէ Սուրբ Գրոց լատիներէն տեքստի համարաբարառը՝ *Concordantiae Sacrorum Bibliorum* («Համարաբարառ Սուրբ Գրոց») վերնագրով, որու մէջ գլխաբառերը տեղ են գտած այրբենական դասաւորութեամբ: Ատկէ յետոյ բառական, լեզուական քննարկի համարաբարառները եւրոպական գրականութեան մէջ անուանուած են *Concordantia(e), harmonia, simphonia, konkordans* (տե՛ս Բրոկհաուզի եւ Եփրոնի հանրագիտական բառարանը, Ս. Պետերբուրգ, 1900, հ. 58, էջ 954-նուսերէն):

Հայ համարաբարառային գրականութեան պատմութեան մէջ այրբենական դասաւորութեամբ ձեռագիր առաջին համարաբարառները հանդէս կու գան 18րդ դարու սկզբէն, իսկ այդ դարու կէսին լոյս կը տեսնէ Պաղտասար Դպիրի կազմած առաջին տպագիր համարաբարառը, որն ունի հետեւեալ վերնագիրը «Գրքոյկ որ կոչի Յանկ Գիրք Նոր Կտակարանի» (Կ. Պոլիս, 1753): 19րդ դարու կէսին կը տպագրուի մեր երկրորդ համարաբարառը՝ (Համարաբարառ կամ ցանկ նմանաձայն բառից Նոր Կտակարանի այրբենական կարգաւ շարադասեալ» խորագրով (Զմիւռնիա, 1848):

Մինչեւ 19րդ դարու վերջը հրատարակուած հայկական համարաբարառներու գլուխգործոցը Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքի միաբան Թադէոս Աստուածատուրեանի կազմած Աստուածաշնչի համարաբարառն է, որը կազմուած է 1860-1867թթ. ընթացքին, բայց հրատարակուած է 1895ին Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց տպարանը: Այդ համարաբարառի համար հիմք է դարձած Աստուածաշնչի 1860ի վենետիկեան հրատարակութիւնը: Համարաբարառի կազմման հիմնական սկզբունքներն են.- գլխաբառերը տեղ են գտած նուրբ այրբենական դասաւորութեամբ: Անշուշտ այդ սկզբունքը նորութիւն մը չէ, սակայն հոս նորն այն է, որ այրբենական կարգի խախտման դէպքերու շատ սակաւ կը հանդիպինք: Անուններու համար որպէս գլխաբառ տրուած է եզակի ուղղական հոլովը, բայերու համար՝ անորոշ դերբայը, նախադասութեան սկզբի եւ-ը անտեսուած է.

վերցնում հատուածներու մէջ կատարուած են կրճատումներ, օրինակ՝ «Զձեզ գառափեալս... արար Աստուած» (էջ 198):

Աստուած եւ Տէր, Յիսուս եւ Քրիստոս համանիշ ձեւերու համար որպէս գլխարառ տրուած են ատոնց առաջին բաղադրիչները: Նոյն բառերու համար բերուած հատուածներու մէջ եղած կրկնութիւնները բաց են թողած, եւ ատոնց փոխարէն դրուած են կրկնութեան նշաններ, օրինակ

- Ա. ԹԱԳ. ԻԶ.20. Առաջի երեսաց Տեառն
- “ “ 21. Առաջի աչաց քոց
- “ “ 24. Առաջի “ իմոց

Թաղէտս Աստուածատուրեանի համարարբառը մեր նախորդ բոլոր համարարբառներուն կը գերազանցէ անով, որ ատոր մէջ ընդգծուած է ամբողջ Աստուածաշունչը, եւ ապա՝ բերուած վկայութիւններն աւելի ընդարձակ են: Այնուամենայնիւ թերութիւններէ զերծ չէ նաեւ Աստուածատուրեանի համարարբառը: Նախ, ատոր մէջ տեղ չեն գտեր Աստուածաշնչի մէջ գործածուած դերանունները, շղկապները, նախդիրները, մակբայներու մի մասը, եղանակաւորող բառերը, ձայնարկութիւնները, նոյնիսկ ասել բայը: Ասկէ զատ կը բացակայեն որոշ բառերու վկայութիւններ, իսկ բերուած վկայութիւններն ալ թէեւ համեմատաբար ընդարձակ են, սակայն ատոնցմէ զգալի մէկ մասը միտք չի արտայայտեր: Որպէս նմուշ բերենք քանի մը օրինակներ.

ԱԴԱՄ

- Ծնն. Բ. 21. ...Թմբրութիւն ի վերայ Ադամայ
- Ա. Կորն. ԺԵ. 22. Որպէս Ադամաւն ամենեւ.
- “ “ 45 Մարդն առաջին Ադամ ի շունչ

Ի հարկէ, այդ կրճատումները կատարուած են տեղի խնայողութեան համար, բայց եւ այնպէս աւելի ճիշտ կ'ըլլար, եթէ այդ հատուածներու փոխարէն տրուէին «Արկ Տէր Աստուած Թմբրութիւն ի վերայ Ադամայ», «Որպէս Ադամաւն ամենեւին մեռանին», «Եղեւ մարդն առաջին Ադամ ի շունչ կենդանի» նախադասութիւնները:

Համարարբառի մէջ միասնական սկզբունք չէ կիրառուած յարադրութիւնները ներկայացնելու ժամանակ, այսպէս՝

ա) Յարադրութիւններէն մաս մը տրուած է հիմնական բաղադրիչի տակ՝ առանց գլխարառին մէջ ցոյց տալու, օրինակ՝ Արժանի գլխարառիտակ բերուած վկայութիւններու մէջ կան Արժանի է, Արժանի լինել, Արժանի առնել յարադրական կառոյցները:

բ) Քանի մը գլխարառերու կողքին նշուած են նաեւ տուեալ բառով կազմուած յարադրութիւնները, օրինակ՝ Առաջ, Ընդ առաջ. Հեռի, Հեռի առնել, Հեռի լինել եւ այլն:

գ) Երբեմն ալ տուեալ գլխարառով կազմուած յարադրութիւնները ներկայացուած են որպէս ինքնուրոյն բառական միաւորներ, այսպէս, օրինակ՝ Ակն գլխարառէն բացի այրբնական կարգով իրենց տեղերը կան նաեւ Ակն ածել, Ակն առնուլ, Ակն արկանել, Ակն դնել, Ակն ունել. Աղաղակ գլխարառէն զատ կան նաեւ Աղաղակ առնել, Աղաղակ բառնալ եւ այլն: Ատոնցմէ ճիշտը երրորդ սկզբունքն է. այն ժամանակ աւելորդ կրկնութիւն չէր ըլլար:

Թէեւ ներգործածելու եւ կրաւորածելու խոնարհում ունեցող բայերու գլխարառները առանձնացուած են, սակայն երբեմն վրիպումներու կը հանդիպինք, օրինակ՝ համարարբառին մէջ կան Անգոսնել եւ Անգոսնիլ գլխարառները, սակայն անգոսնեցաւ կրաւորածելը տրուած է Անգոսնել ներգործածելի տակ («Պատիւ նորա անգոսնեցաւ»): Երբեմն ալ ճիշտ չեն ներկայացուած բայերու լծորդութիւնները, օրինակ՝ Արգելուլ բայի արգելլոյ հոլովածելը տրուած է Արգելանիլ գլխարառի ներքոյ, կիզու, կիզուին բայածելները կիզանիլ, կիզել գլխարառի տակ, փոխանակ կիզուլ-ի տակ տալու: Վրիպումներ կը նկատուին նաեւ հոլովման համակարգին մէջ, օրինակ՝ Ականջք գոյականի բոլոր գործածութիւնները թէպէտեւ յոգնակի թուով են, բայց գլխարառը եզակի է: Աւետիս հայցական հոլովածելը համարուած է Աւետիք գլխարառին համարժէք, որը դասական գրաբարի համար ճիշտ մօտեցում չէ: Համարարբառին սկզբունքներուն համաձայն յարադրական բառերը պէտք է տրուէին Աստուածաշնչի մէջ գործածուած շարադասութեամբ, բայց, օրինակ, տալ ածել բառակապակցութիւնը գործածուած է միայն այդպիսի շարադասութեամբ, իսկ համարարբառի մէջ տրուած է Ածել տալ ձևով:

Նշուեցաւ, որ Տէր բառը տրուած է Աստուած, Քրիստոս-ը՝ Յիսուս գլխարառերու տակ: Նկատի ունենալով, որ ատոնք գործածութեան բարձր յանախականութիւն ունին, հետեւաբար ճիշտ կ'ըլլար առանձին գլխարառերով տալը:

Համարարբառի մէջ տեղի խնայողութեան նպատակով յանախակի կրճատումներ են կատարուած ոչ միայն վկայութեան մէջ, այլ նաեւ վերջը, որի պատճառաւ երբեմն անիմաստ հատուածներ են մնացած, օրինակ՝

ԱԶԳ

ԵԼՔ ԼԵ. 34. Որդւոյ Աբսիմայ յազգէ Դա.

ԱԶԱՏՈՒԹԻԻՆ

ՅԱԿ. Բ. Ազատութեան օրինօքն իցէք Դատե.

ԱՆԿԱՆԻԼ

ԾՆՆ. ԽԵ. 14 Անկեալ ի վերայ ի վերայ պարանոցին ԲԵ.

Բացելով բնագիրը՝ պարզ կը դառնայ, որ ատոնք համապատասխանաբար Դանայ, դատելոց, Բենիամինի բառածելերն են:

Ամէն աշխատանքի մէջ ալ կարելի է թերութիւններ գտնել, իսկ Թաղէոս վարդապետ Աստուածատրեանի համարարբառին նման ծաւալուն աշխատանքը չէր կրնար թերութիւններէն ի սպառ զերծ ըլլալ: Որ այդ համարարբառը մեծ դեր խաղացած է հայ համարարբառային գրականութեան զարգացման հանար, ատիկա յայտնի է՝ անորմէ օգտուող իւրաքանչիւր մտաւորականի ու հոգեւորականի: Այդ համարարբառին առաջինը բարձր գնահատական է տուած աստուածաբանութեան դասատու, ֆահանայ Թորոս Տ. Իսահակեան Ջուղայեցիին: Ան համարարբառի համար գրած «Տեսութիւն ի վերայ Համարարբառի Սուրբ Գրոց» առաջարանին մէջ կը նշէ. «Մմին իրի յարմար եւ կատարեալ Համարարբառ օգտակար եւ գրեալ թէ անհրաժեշտ իսկ է ամենայն դասու հոգեւորականաց, մանաւանդ ֆարոզաց եւ դաստիարակաց. ծնողաց եւ խնամակալաց, ուսուցչաց եւ ուսանողաց Ս. Գրոց եւ հայկական լեզուիս եւ ընդհանրապէս ամենայն

ֆրիստոնէի որ փոյթ յանձին կալեալ՝ զմիտս եւ զբովանդակութիւն աստուածային գրոյն ֆաշիկ իմն իմանալ եւ ուսանել փափագի եւ ի նոյն հասանել գուն գործիցէ» (էջ Թ.): Այդ համարարբառը միշտ գործածուած է եւ այժմ ալ կը գործածուի տարբեր մասնագիտութիւններու տէր մտաւորականներուն եւ հոգեւորականներուն կողմէ զանազան գիտական հետազոտութիւններ կատարելու համար: Թաղէոս Աստուածատուրեանի համարարբառին հիման վրայ կազմուած են աւելի կատարեալ համարարբառներ, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի համակարգի մէջ ստեղծուած գրարարագիր մատենագիրներու (Եզնիկ Կողբացու, Կորիւնի, Ակաթանգեղոսի, Փաւստոս Բուզանդի, Եղիշէի, Մովսէս Խորենացու, Ղազար Փարպեցու, Գրիգոր Նարեկացու, Յովհաննէս կաթողիկոս Դրասխանակերտցու եւ այլոց) երկերու, ինչպէս նաեւ Աստուածաշնչի աշխարհարար բնագրի համարարբառները: Աշխարհարար համարարբառի հեղինակ Վահան Սահակեանն իր կազմած «Համարարբառ Աստուածաշունչ մատենի Հին եւ Նոր Կտակարանաց արդի աշխարհարարով» (Պէլրուք, 1963) աշխատանքի առաջարանի մէջ կը գրէ. «Թաղէոս Աստուածատուրեանի համարարբառը հսկայ, մեծադիր հատոր մըն է, հոյակապ, կոթողական աշխատասիրութիւն մը, որ ներկայիս ալ գործածութեան մէջ է Հայաստանեայց Եկեղեցւոյ դպրեմանքներուն մէջ» (էջ Գ):

Ինչպէս Թաղէոս Աստուածատուրեանի, այնպէս ալ մեր միւս համարարբառներու դերը մեծ է հայագիտութեան տարբեր նիւղերու զարգացման եւ գիտական տեղեկատուութեան բնագաւառներուն մէջ: Ատոնց միջոցով կարելի է կատարել լեզուաբանական, բանասիրական, աղբիւրագիտական ուսումնասիրութիւններ: Ատոնք լայն հնարաւորութիւններ կ'ընձեռեն հետազոտելու տուեալ երկի բառապաշարը, տարբեր բառերու գործածութիւնները, ինչպէս նաեւ համեմատելու տարբեր հեղինակներու ու տարբեր ժամանակներու լեզուները միմեանց հետ եւ պարզելու, թէ լեզուական ինչ փոփոխութիւններ եւ ինչպիսի փոխառութիւններ են կատարուած հետագայ շրջանի հեղինակներու լեզուին մէջ: Համարարբառներու միջոցով աւելի հեշտ ու արագ կարելի է կատարել նման աշխատանքներ: Ահա այս տեսակէտէն չափազանց կարեւոր է Թաղէոս Աստուածատուրեանի Համարարբառի նշանակութիւնը:

ՏՔԹ. ԳԷՈՐԳ ԹՕՍՈՒՆԵԱՆ